

# Ա Ր Ե Ի Ե Լ Ե Ա Ն Դ Ե Բ

## Ա Յ Լ Ա Բ Ա Ն Ա Կ Ա Ն

### Բ Ո Ղ Ո Ք Ե Կ Ե Ն Հ Ե Յ Մ Ը

Դու ի՞նչ ես :

— Բողոքական Հայ մըն եմ :

Ի՞նչ բանով եղեր ես :

— Աւրանալով Առսաւորչական Վաթուղիկէ Լիկեղեցւոյ Ճշմարտութիւններն, ու յարելով օտար ազգաց Նորազանդ վարդապետութիւններուն :

(Օ՛հ) Ետ առաջիկայ բազում խոսքերով վաճառել եղես . էյ հիմա ի՞նչ կ'ուզես :

— Երեք կանգուն հող :

Ո՛ւր կէ :

— Հայոց գերեզմանոցէն :

Ո՞ր կողմէն :

— Իմ Հայրենի սեպհական թաղէս :

Ի՞նչ պիտի ընես :

— Հայրս հոն պիտի թաղեմ :

Հա՛յրդ :

— Ե՛յ :

Հայրդ ինչէնի՞ էր :

— Բողոքական :

Մայրդ :

— Են ա՛լ Բողոքական :

Հապա դո՛ւ :

— Բ սի եա , ես ալ Բողոքական . . . :

Չէ՛ , մի՛ պօռար . այս տեղս Թարապիսի լեռները կամ Պէջիւք տէրէյի (Կոյ) չէ , որ Հայն հանես նէ՛ արձաղանդ տայ . այլ դատաւ քննութեան տեղ է . խօսք հասկընանք ու հասկըցընենք :

Երդ Պա՛պդ ինչ էր :

— Պապս Առսաւորչական էր :

Պապո՛ւդ պապը :

— Են ա՛լ Առսաւորչական :

Բ սե Լ է թէ՛ հիմա դուն , մեռնող հայրդ ու մայրդ միայն բողոքադաւան էք . իսկ նախնի ճնողքդ՝ մինչև Առսաւորիչ Հայադաւան էին :

— Ե՛յ , այո՛ :

Եղէ՛կ , աղէ՛կ , « Իբերանոյ քու մմէ դատեցար ծառայ չար » . եթէ այս այսպէս է , ուրեմն ի՞նչ երեսով , կամ ո՞ր իրաւամբ « Հայոց գերեզմանոց , սեպհական թաղ » բառերը բերանդ առած դրդուութիւններ պատճառելու կը յանդգնիս :

— Ե՛յ , Հայոց գերեզմանոց , սեպհական թաղս :

Գարձեալ կը սնդես , կրկի՞ն կը համարձակիս այս անիրաւ պահանջմանդ վայ : Ինչնեքիզ է դպեր , և կամ միջունի չափ խելանիս եղեր :

Գնա ու գնա , հեռացիր այս սուրբ տեղէս , վասն զի այս գետինը Օսմանեան բարեխնամ Տէրութեան շնորհիւ մուրհակով ստացուած , ու միսիայն Առսաւորչական Հայոց ազգութեանն ու կրօնքին միութեանը սեպհականուած է , այն որ ամենայն կերպիւ բանիւ և գործով որոշուած է այն միութենէ՛ որոշեալ է անոր ամենայն ինչ սեպհական իրաւունքներէ :

— Եղբայր ես ազգաւ Հայ եմ :

Ազգաւ Հայ ե՛ս :

— Ե՛յ :

Ինչէ՛ն :

— Իշտե՛ Հայ եմ :

Իշտե՛ հոյ ե՛մ ըսելով կ'ըլլայ :

— Ենչո՛ւշտ , կ'ըլլայ ու կ'երթայ :

Եղէ՛կ ա՛ , ես ալ խօսքով ըսեմ քեզի թէ՛ իշտե՛ ես ալ Բողոքական եմ , բայց ես հողեղ չեմ ուզեր , այլ զուրցէ՛ քու Եմերիկացի քարոզիչներուդ , որ ինձի ալ քանի մը հազար զուրուշտան , ինչպէս կուտան շատերուն : Պիտի ըսես թէ՛ Բողոքականը իրենց կրօնքէ ու ազգութենէ՛ դուրս եղողն ոտուրներուն փոշին անդամ չեն տար , անա՛նկ է :

—Այո՛ :

Կեցի՛ր՝ ուրեմն ի՞նչ իրաւամբ Հայ կրօնքն ու ազգութիւնը նդովիւք ու երդմամբ ու բացող Ռողոքական մը՝ անուամբ միայն Հայ եմ ըսելով՝ Հայոց գերեզմանոցէն երեք կանգուն հող պահանջէ, ան ալ բունն զօրութեամբ :

Բսէ՛, մի՛ այլայլիր . պատասխանէ՛, մի՛ խռովիր :

—Ի՞նչ պիտի այլայլիմ, քանի որ սերունդս Հայ էր, ես ալ Հայ եմ և պիտի ըլլամ միշտ Հայ :

Չէ՛ ասպար չէ՛. անանկ ալ կը սխալիս, ինչու որ՝ ազգութիւնն ու կրօնքը կորսնցունողը՝ ՚ի հարկէ սերունդն ալ կը կորսնցունէ . մանաւանդ այն ազգութեան՝ որուն կրօնքը մէկ մէկու հետ միշտ կապակցութիւն ունի :

Խօսաքիս հաստատութեանը համար ել ասիէ, ու գնա Պարսկաստան, Լեհաստան, Գերմանիա ու Իտալիայի այլ և այլ քաղաքները շրջազայէ, ու մասնաւոր հայեցողութեամբ տես թէ՛ ան անձանթ երկիրներու ու օտար ազգաց մէջ խառնուած միլիոնաւոր ժողովուրդ՝ ատենօք կրօնքով, ազգաւ, ու լեզուաւ Հայ են եղեր, նայէ հիմայ վրանին Հայութեան շուքը, շուքին շուքը արդեօք կը տեսնես : Մինչև անգամ կրնամ ըսել թէ՛ տիեզերիս մէջ Հայ սերունդ մը հին ազգ մը ըլլալուն անտեղեակ ըլլան :

Եւ ասա անոնք ալ առաջները քեզի պէս նախ կրօնքին ու բացան՝ հպատակելով անոնց պլակրօն ու այլադաւան հոգևոր Գլուխներուն, ու յետոյ ազգութիւննին, ընտրելով իրենց սեպհական Եզգապետներ, հաստատելով առանձին Եկեղեցիներ, Գարոցներ, Հիւանդանոց, Յիւսարանոց, Ենկերանոց, ու Եղբատանոցներ : Ստացած պատիւնին, վատքերնին, հարստութիւննին ու յաջողութիւննին իրենց . անպատուութիւն, անարգութիւն, նախատինք ու ձախորդութիւն նոյնպէս իրենց սեպհական ու անձախորդութիւն նոյնպէս իրենց սեպհական ու անձախորդութեամբ, նոր կարգադրութեամբ, նոր սահմանադրութեամբ ու նոր անուամբ ճոխացած աչքի եղեր էին . իսկ հիմայ՝ անոնցմէ շատերուն յիշատակութիւնն անգամ կորսուելով, եղած ու մնացածներն ալ դարէ ՚ի դար անհետանալու վրայ են :

Սխալ չի հասկնաս, չէ աշխարհէն այլ Հայ յասերնութենէ :

Երբ՝ հիմայ հարցնեմ քեզի թէ՛ անոնցմէ մէկը ելէ մեր Եզգային Հիւանդանոցին հիւանդ մը, կամ Յիւսարանոցին խելագար մը դար-

մանուելու համար խրկելու որ ըլլան նէ՛ (բայց զատ է շնորհքն ու վեհանձնութիւնը) ըստ իրաւանց կրնդ ունուի՞, ըսէ՛ նայիմ :

—Ոչ երբէք :

Եղէ՛կ, ի՞նչ պիտի պատասխանէր Եզգը կամ Եզգապետը . ՚ի հարկէ « դուք (եզբայր) առանձին զատ ազգ մը կազմած էք, հարկաւ ազգուէ վերաբերեալ ամեն բաները ունիք . . . » պատասխանելով՝ եիած հիւանդը իւր պատգարակով, ու խելագարը շղթաներովը յետս պիտի դարձնէր : Ինչպէս որ ընդհանուր քաղաքական օրէնքն ալ այս կերպ անօրինած է, այսինքն փողոցներու մէջ անտէր մեռել մը, հիւանդ մը, յիւնար մը, կամ ու և իցէ կերպիւ ցաւադար մը հանդիպի, քաղաքական իշխանութիւնը զանոնք հարցուփորձ ըրած՝ որ ազգէն ու որ կրօնքէն ըլլալը իմացած անմիջապէս իւր տեղը կը յանձնէ :

Ինչ և իցէ մինչև ցարդ ոչ քաղաքականութիւնը և ոչ ալ անազգերը այս մասին ընդդէմ իրաւանց ապօրինաւոր բան մը ըրած չեն, և այսուհետև ալ չի կրնար ըլլալ :

Եսա ուրեմն դուն ալ ըսածներուս խորին ուշադրութիւն ըրած ել գնա սրիէ, ու մեռելդ տար Բերա (Պէյ օղլու), օղբ բարի Ռողոքականաց գերեզմանոցը՝ ու հոն վրան (եթէ կրնդունիս) հոգւոց մը ըսելով թաղէ՛ ալ առանց բեռն տարակուսելու :

—Չէ՛, չըլլա՛ր . հայրս կտակ ըրած է, զինքը Հայոց գերեզմանոցը թաղելու :

Կտա՛կ ըսիր :

—Այո՛ :

Օարմանալու բան . Հայրդ կտակ ըրած ատենը քովը ո՞վ կար :

—Ես կայի՛ :

Չըլլար, դուն Ռողոքական ես :

—Մայրս կար :

—Են ալ չըլլար, դուն վկայեցիր թէ մայրս ալ Ռողոքական է :

—Քահանայ կար :

Ռողոքականն :

—Այո՛ :

Են հի՛չ չըլլար :

—Կտակագիր ունի :

Ո՞վ վաւերացուց, ո՞վ զմուտց :

—Եզգապետը :

Եզգապետը ո՞վ է :

—Գերայարգելի Պ. Ստեփանը :

Շա՛տ լա :



նութիւնը համաձայն էր յիշեալ Նախնեացդ կրօնքին ու դաւանութեանը :

— Ի՞նչ, մասամբ իւրի :

Ի՞նչ ըսել է «մասամբ իւրի» :

— Կայ որ համաձայն էր, կայ որ չէր :

Մանկ կայ կայ ըսելով կաղալ չեմ ընդունիր, բացէ՛ ՚ի բաց կամ մերժէ և կամ ընդունէ, ցրցուցած կերպովս համաձայն էր թէ չէ :

— Չէ՛, բայց . . .

Այսպէս ուրիշ ատեն գուրջէ :

ԱՀԱ ԿՐՕՆԱԿԱՆ ՋՐԿՈՒՄՆ ԻՐԱՒԱՆՑ  
ՉԻ ԹԱՂՈՒԵԼՈՅ ԱՍՏ

Գանք ազգային իրաւանց . Ուստի հոս թաղուած Նախնիքդ այս տեղւոյն տէրոջը ու գրելաւորին, այսինքն Հայ ազգին ու անոր Պատրիարքներուն միամիտ սրտով հպատակ էին, անոր հրամաններուն ամենայն կերպիւ կը հնազանդէին, ազգութիւնը կրօնքով ՚ի միասին կ'ընդունէին, վերջապէս ճշմարիտ Հայու մը ինչ պէտք էր իւր ազգին ընելու նէ՛ սիրով ու անձնակամ յօժարութեամբ կը կատարէին :

Մտք համար իրաւամբ ճշմարիտ Հայ ու ճշմարիտ Քրիստոնէ արժանացան այս տեղս ժառանգելու, ու մինչև աշխարհին վերջը պիտի հանգչին հոս :

Է՛յ, հիմայ դուն բացարձակ ըսէ նայիմ, այս մեռեալը այն յիշատակի արժանի նախնեացը ճամբուն հետեւած էր, կամ մասամբ իւրի գործ դըրած էր :

— Ոչ երբէք, բայց . . .

Ու՛Ֆ, բայց, բայց, դարձեալ բայց : Ըսինք թէ՛ ԱՅՈ, կամ ՈՉ պատասխանէ : Եթէ ամեն մէկ բառին վրայ կեցած քեզ կատարեալ համոզելու համար խորհրդածութիւն ընելու ըլլամք, Մեղղեղ Թայմը լրագրին տարուան մը թերթը չի բաւեր : Ուստի ահա այս կերպով մեռեալը ազգային իրաւունքէն ալ զրկուելով, հոս թաղուիլն անկարելի է :

Սակայն խօսքդ չի խարանելու համար՝ միայն սա բոլորին տակը ինչ կայ նէ ան ըսէ որ հասկը նանք :

Թողութիւն կ'ընէք «Բանասէր» : Ըսենք թէ մինչև հիմայ ըսածներդ իրաւացի ըլլան . արդեօք չունիմք փոքր ինչ իրաւունք մը, որ այս գործը կատարուի :

Չէ չունիք, եթէ ունենայիք մէկ իրաւունք, ազգը իւր առատապարգև բնութեամբ ՚ի շնորհս երեք իրաւունք կը զոհէր ձեզի : Բիչ

շատ դուն ալ հասկըցեր ես որ չըլլալու բան է : Ուրեմն ի՞նչ կեցեր ես : Ունին ըսելիք մը :

Այսուհետև, հեմ մասնաւոր ունիմ :

Ի՛նչ, բէ՛հ, բէ՛հ . ո՞րն է եղեր յոռնաւորն նայինք :

— Հայրս կենդանութեան ատեն շատ անգամ, Հայ ե՛, Հայրս ե՛ կ'ըսէր . ի՞նչպէս կ'ըլլայ որ դուք զինքը չէք ընդունիր իբրև Հայ :

Չեմ ծիծաղիր քու այսպիսի տղայական հարցմունքիդ, այլ յաւետ կը դարմանամ խաբուելուդ վրայ, ինչու որ՝ Հօրդ պէս խօսքով Հայ եմ ըսողներ դեռ շատ կը գտնուին տիկզերիս մէջ . բայց վերջիշեալ գործքերը չունին : Այս այս օրհնեալ անունը շեթամբք պատուողները՝ գործքով հեռացեալ են անկէ :

Մնեալ օր-խորտիկէ կամուրջին վրայ օտար, բայց ծանօթ գրքածախ մը, հարուստ Հայու մը օձիքէն բռնած . « Երկար ես Հայ եմ Հայ, Հայոց օգտակար գիրքեր ունիմ ծախու » կ'ըսէր . ու նոյն վայրկեանը ինչ ըրաւ չըրաւ մարդը համոզեց . վերջապէս գրքածախը ոսկիներն յափըշտակելն ու վախչելը մէկ ըրաւ . ալ անկէ ետքը Հայ ըլլայ չըլլայ անոր հոգ չէ, իր գործը մընցաւ՝ ան իրեն պէտք էր :

Ահա այս կերպ է քու Հօրդ Հայ ե՛, Հայրս ե՛ ըսելն ալ, մինչև որ մեռնի ու մարմինը Հայոց գերեզմանոցը թաղուի :

Բայց չէ՛ բարեկամ չէ՛ . մինչև որ մէկը կըրօնքով ու ազգութեամբ անոր հետ չի միանար, այսուհետև ասանկ օտար մարդիկներուն հոս թաղուիլն անկարելի է :

Սակայն այժմ յոյս մը կայ դեռ քու և հօրդ փափաքը կատարուելու, այսինքն անմիջապէս դու և մայրդ բողոքականութենէ հրաժարելով՝ ազգին ու հօրդ մէջ միջնորդ եղած ազաչելով ու պաղատելով մեռեալին կողմանէնէրում խնդրել . և ասով կարելի է ճարը գտնուի ի՞նչ կ'ըսես մեր այս առաջարկութիւնը կրնա՞ գունուի :

— Չէ՛, չէ՛, չէ՛ . չըլլար, չըլլար . անկարելի բան է, այնպիսի բան չեմ ընդունիր, չէ, չէ, չէ . Բողոքական եմ, բողոքական հոգևով և մարմնով, բանիւ և արդեամբք Բողոքական եմ, եմ, եմ . Հայրս ալ, Մայրս ալ, այսուհետև ըլլալիքներն ալ Բողոքական են, են, են . . .

Յոյժ ցաւալն տեսարան :

Ինձի նայէ ինձի՛, անանկ աղաղակ, գոռում գոռում պէտք չէ, ինչ կ'ուզես նէ եղեր, ես այս



ստորով դառն կանուանեմք:

Ան որ մեր գրութիւնները ոչինչ ու անօգուտ բան մը կը հաւարի, մենք անոր գրութիւնները աշխարհի եօթը հրաշալեաց կարգը կ'անցնենք. ան գոռոզաբար կը բարձրանայ, մենք կը խնայրինք. վերջապէս այս շնորհքներով Մէճմուային անօթի կիրքերը կը կշտանայ ու ծարաւը կ'անցնի, մենք ալ ըստ Առաքելոցն վճռոյն անոր գլխուն վրայ կայծակներ իջեցուցած՝ յաղթութեան դրօշակը մեր գրութիւններուն վրայ կը ծածանի:

Եւ արդ կը մնայ հիմայ Մէճմուային քանի մը ըսելիք. այսինքն՝ Արեւելեան Գարին հեղինակը (աղգաւորութենէ շարժեալ) այնքան ժամանակ անոր ըրած անախատական խօսքերը, անիրաւ դատումները, սխալ վճիռները, ուղղակի անուղղակի՝ Աղգին եւ Եկեղեցոյն դէմ առած աններելի նախատինքները ձեռք առած, այլաբանական ձեւերով իւր այս կողմութիւնները երեսը առած ատենը՝ խենդ ու Փրկչային խենդանողէն փախչող, ու Շուէտի երկաթէ, ինտած չլթայով կապուելու արժանի յանցաւոր սեպուեցաւ նէ՛ արդեօք չորս միլիոն միամիտ «իբրև դադանիս» բարեպիտ ու ազնիւ Հայ ժողովուրդը՝ հրապարակաւ անխոճարար բարեբառող, ու առաքելական ուղիղ դատմութեամբ ճոխացեալ, երկը Սորը Ժողովոց անխտիրելի վճռով հաստատեալ, հազար հազարաց երեւելի սուրբերով պայծառացեալ, հազար հինգ հարիւր տարուան ուղղափառ կրօնքը՝ հերետիկոս, հերձուածող ու մոլորեալ կեղծ անախատներով նախատող բազում գրութեանց հեղինակները՝ ո՞ր խենդանողը պէտք է խրկել, ի՞նչ կերպ երկաթով գիրենք կապել արժան է արդեօք:

Եթէ Հռոմեայ Պապերուն՝ ընդդէմ սուրբ Աւետարանի, Առաքելոց ընդհանուր սուրբ Ժողովոց վճիռներու վառած աշխարհային սպօրինաւոր իշխանութիւնը միայն հեղինական կերպերով հերքեցողը շուն կը համարին նէ՛ լուսանկարն Էջմիածնայ Սուրբ աթոռին անկախութիւնը, ու Ղուսաւորչայ օրինաւոր յաջորդներուն իշխանութիւնը բոլորովին ջրելու աշխատող հեղինակները ո՞ր անբան կենդանուոյ նմանցնեմք:

Եզկիպտոսի Բերփոնները փչին նէ՛ Պօլոս Եօլ կէչէր խանը հոյտ հոյտ ըտոններու ի՞նչ անախատ սալ հարկ է:

Մէճմուա՛, Մէճմուա՛. ալ բաւական է, ծանիր գրեզ, ու ինքըզինքիւ եկուր: Ծանիր կ'ըսեմ գրութիւններդ, ու անոնց իմաստին վրայ ինքնիրենդ ուղի խորհրդածութիւն մը ըրէ՛, ու ան թէ ի՞նչ կը խօսիս, որո՞ւ դէմ կը խօսիս, ի՞նչ կը տրամաբանես:

Չենք ըսեր թէ լուէ, քաւ լլցի, այն անիրաւութիւն է. այլ խօսէ հեղաբար, գրէ խոհմարար, տրամաբանէ անաչաւ, ո՞վ ինչ կրնայ ըսեր: Այո, գըրիչդ զօրաւոր է՝ քան Ոմն Բանասիրի, եթէ անաչաւ է տրամաբանութիւններդ. տկար է՝ եթէ չարաւ:

չար է դատողութիւններդ: Մե՛ծ է Մէճմուայի անուանը, ու այն մեծութեանը հետ, եթէ խօսքերուն մէջ աշխուարարութիւն մըն ալ ունենայ, չէ թէ կը սըկարանայ, կը նուաղի, ու մեր ունեցած (ՄԵՃՄՈՒՆ) Գեհար, Բուէ, յեհու, ու Կարաւ վիճակէն աւելի գէշ վիճակի մը կ'իջնայ:

Սպառաղիմեալ, հակայ, անիրաւ գողխաթը. տկար ու անզօր, բայց արդար Գաւթի արօրովը դիւաղորեալ կործանեցաւ:

Այո այս խնայրն ու հեզ Գաւթի մինչեւ թագաւորութեան բարձրացաւ, բարձր ու գոռոզ Նաբուգոնոսոսորը մինչեւ Խոլի կերպարանք խոնարհեցաւ: Ուստի կ'ըսէ Տէրն մեր. «որ բարձրացուցանէ դանձն խոնարհեցի, եւ որ խոնարհեցուցանէ դանձն բարձրացի»:

Եւ արդ՝ ուրեմն մի՛ այնչափ գոռոզաբար նախատեր փոքրիկ ու դեռ անզօր Արեւելեան Գարը ո՞վ Մէճմուա՛, ու անոր դէմ այնքան կատաղութեամբ մի՛ յարձակիր. այլ քու իրաւունքներդ (եթէ ունիս) խօսելով տրամաբանելով ցըցուր. չէ նէ՛ անանկ խենդ ըսելով, շուն ընելով ոչ կրնաս ինքըզինքդ ազնուացնել, եւ ոչ ալ գիմացինդ վնասել:

Ուստի կամ լեզուդ դադէ, եւ կամ Մեղուին ըսածին պէս հեղինակութիւնդ ուրիշներու թող, որով անձնական սպառիւղ չի վնասուի . . . :

Մինչեւ աստ գրածներս իբր պաշտպանողական գէնք մըն էր Մէճմուային, Արեւելեան Գարին վրայ ըրած յանդուգն դատողութիւններուն դէմ. սակայն նորին Հեղինակին ծանօթանալուն վրայ քանի մը մտթ ու անմեղելի խօսքեր ըրած է, որն սը մեր տկար յիշողութիւնը աղէկ մը չի դօրեց անոնց բացատրութիւններն ընելու, ուստի կը խնդրեմք Մէճմուային Յարգոյ հեղինակէն թէ այն կողմներուն ինչատը բացայտէ մեզի, վասն զի՛ անոնց վրայ մեր ըրած գիտողութիւնները Յարգոյ Հեղինակին յարգ մը չի բերելէն ի՛ դատ, տակէն գէշ հետեւութիւններ կ'ելլէ:

Արդ որոնք ըլլալը աղէկ մը հասկընալու հասար, այն կատրը ամբողջ քալելով իւր բարբառովը հոս կը դնենք . . . :

« Պու ոմն Բանասեր, պու օյանդ տիրացու « քեկտի բագրիբի իւգրէ՛ նակեհան Միլլէր սվօ « գարլըցնա գայցըճըջ տըր . էյ քիմ տեսի քի, « պիր Ֆիրարիյէ տէ պեօյէ պիր Ֆիրր կելեհեհին, « հաքբա (շարպատան տեօմեկ սիրքէ քեպիւն օ « լուր տա տերիեր). յաքիւն միլլէր սվօգարլըց « իրմէր իջիւն պիր կեօգիւնիւ գափայլպ մուրպագա « Մեճմուանըն վէ Բօմա Բիլիսեհիսինիւ պաճաղը « նա մը սարըլմայը . պու տուր պու կեզկիւնճի « Ոմն Բանասերին մագսետի, վէ պուսուսն իջիւն « տէ պու Այլաբանական մեվայըմըցա մուճիպ օյ « մուշ տուր »:

ԼՂԳԵՐԱՐՈՒԹԻՒՆ

ԱՌ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԴԱՐ ԸՆԹԵՐՅՈՂՍ

Արեւմտեան Օղային Սուրհանդակին խօսակցութիւնն ու նամակը այս անգամ զանց կընենք, որիչ Ազգային նիւթերու կարեւորութեանը համար:

Սակայն կը լսեմք քե՛ս Արեւելեան Դարը ընթերցող, Էս առեւի (բերնէ բերան լսելով) ջընթերցողներէ ոմանք, մեր այս Այլաբանական խօսակցութիւնը՝ (որն որ ժամանակէ մը ՚ի վեր Մեծմուսլիան (Էս մեզի ծանօթ էակին) ու Հայ լրագրաց մեջ յիշատի է աւելի քան ծագած ու այժմ (զինադու) Էղած ցաւալի վեճերուն վրայ կատակերգական ոճով դատաբանութիւն մըն է) ծուռ է սխալ հետեւութիւններով ջալիէն առեւի ջարաջար կը դատեն ու կը քամահրեն Էս անոր դէռ անծանօթ հեղինակին դէմ կը հայտնեն Էղեր:

Բայց բարեբաղդաբար ան այ կիմանամք որ այս գոհնիկ դատախազները սակաւ ու դատողութիւններն կողմնակցութեան ոգով է Էղեր:

Անոնք որ պիտի դատեն, դատեն. պիտի գովեն, գովեն. ոչ անիլաւ. դատողութենէ կը վշտանամ Էս ոչ այ անարժան գովութենէ կը յօխորտամ. այլ մեկին կոպտութեանը ու միտին ազնուութեանը տալով բուսական է որ Էս իմ նպատակս, այսինքն՝ սիրելի Ազգիս ընելու. նուիրական ծառայութիւնս անընդհատ շարունակելու. յոյսերն ստացած, անոնցմէ ՚ի փառս Ազգին օգուտներ քաղեմ:

Յիրաւի կան ու կը գտնուին այնպիսի խաղաղասեր բազում Հայեր այ, որ բարեմտութեամբ կ'ըսեն քե՛ս՝ «այսպիսի հրատարակութիւններով ինչ պետք է, —եփած ապուրին մեջ՝ պաղ ջուր լեցընել— կամ —քնացած օճը արբնցընել—» այսինքն հագիւ դադարած վեճը՝ միասնագամ նորոգել ու հանդարտած սրտերը նորանոր արծարծել . . . :

Արդարեւ մեծաբարբառ գովութիւններու արժանի էն քու այս կատարեալ Քրիստոնէի ու մարդավայել դրութիւններդ ո՛վ բարեմիտ Հայ եղբայրսակայն մեկ կողմանէ ('ի սրտէ ցաւելով կ'ըսեմ), մեկ կողմանէ յոյժ կը գարմանամ այսքան ջալիագանց միամտութեանը վրայ, որ այն «ապուրջ» այս քանիէրորդ անգամ է որ իւր կարասայէն դուրս գեղելով՝ անբժշկելի վիրօք վիրաւորեր է քեզ, ու դուն զգուշութիւն ջես ըրած:

Մինչեւ ցարդ այն ապուրին Էսայը միայն քու Հայուդ բոյր անդամը երելուն, յափելուն համար ըլլալը ուշադրութիւն ջես ըրած . . . : Պատճառ . . . :

Այն խորամանկ օճին՝ որ քու այգիիդ մեջ ծնած, սնած, ու այժմ փախած, այգուոյն շրջապատը յանդատան ուրբած, էրբեմն սուտ քուն, էրբեմն յանկարծ արբննալով այն այգիին մեջ բարի պտուղ հասցընելու բազում ծառերուն կոճղին տուած բոյնի հարուածներն բանի տեղ ջես դրած: Դուն այն Օճը քունի մեջ կը կարծես, բայց ամենեւին ջես երեւակայեր քե՛ս անոր սուտ քուն ըլլալը միմիայն քեզ բմբեցընելու համար է: Դու անոր լեղախառն լեզուին ականջ կուտաս, անգամ մըն այ ջես խորհիր քե՛ս՝ այն խորամանկ Օճն է որ քու բազում անտառելի ցաւերուդ պատճառ Էղած է . . . : Ինչո՞ւ . . . :

Ահա այս «պատճառին» ու «ինչուն» վրայ յաջորդ քերթերուն մեջ պիտի խօսիմք այլաբանական ճեւով մը:

Եւ արդ այժմ այնպիսեաց սիրտը հանդարտեցընելու, ու մեր միտքը աղէկ մը պարզելու համար բացալալտ ըսենք քե՛ս՝ այն կարծուած «եփած բնական ապուրին պաղ ջուր լեցընել» Էս կամ իրօք, այսինքն «բմբուրեմէ քնացած Օճը արբնցընել» այսինքն՝ «դադրած վեճը գրգռել» կամ «հանդարտած սրտերը նորանոր արծարծել» ջե ամենեւին մեր միտքը. քուն լիցի. հեռո՞ւ ըլլան ինձմէ այնպիսի դիւսկան նպատակներ. այլ աղէկ համոզուելով քե՛ս՝ ինչպէս ուրիշ ատեններ, հիմայ այ այս դադարումը ու հանդարտութիւնը, առժամանակեայ ստիպողական դադարում մը ու հանդարտութիւն մըն է. քանի որ «ապուրջ» ծխանին վրայ կեռայ, ու այն Օճը դէռ Հայկեան այգուոյն պատին շրջանակը սուտ քունի մեջ է:

Եւ աս բանս այ Ազգիս մշտնջենական խաղաղութեանն ու անդորրութեանը արգելք, ու Լուսաւորջեան հօտին միութեանը ու ուղիղ դաւանութեանը վնասակար կերպ մը ըլլալուն, այս բանը աղէկ հասկըցող ու գրաւոր աշխատութեամբ ՚ի գործ դնող անձնանուր հեղինակաց հետ միատեղ (կամ օգնելով) հարկ էր որ ՚ի սեր ճշմարտութեան Էս ՚ի սեր խաղաղութեան, այն ատեն ատեն ու յանկարծակի կերպով ծնած ու բուսած վեճերուն յուզուիլն, ու մեկին ՚ի մեկ դադարման (անձանօթ Էղած) սկզբնական պատճառները մերին ստացած հանգամանքներովը բացալալալտ, ու անով սխալն ու ուղիղը, սուտն ու ճշմարտը, անիրաւն ու արդարը, օրինաւորն ու ապօրինաւորը, յուզեալըն ու խաղաղացեալը, ատելեայն ու սիրեցեալը, վերջապէս հերետիկոսն ու ուղղափառը, որոշել ու պարզել:

Ահա այս է մեր բուն իսկ միտքն ու նպատակը. այս պիտի ըլլայ մեր Էս անդուն փափարը, ջանքն

ու աշխատանքը. որպէս զի հարիւրաւոր տարիներէ հետեւ տգիտութեամբ, խաբէութեամբ, կեղծաւորութեամբ, (կարելի է) սխալմամբ յարատեւած Ազգային ու Կրօնական երկպառակութիւնները. շոր տանի ի կորստեան» ներկայ դարուս յուսարութեան ու գիտութեան յայտնելն ու միջնորդութեամբը ՚ի հիմանց տապալին, քանդուին, ու ոչնչանան:

Ու փոխարէն անոնց տեղ քրիստոնէական ՄԻՌՈՒԹԻՒՆ, ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ, ԱՍՏՈՒԱՑՄԵՐՈՒԹԻՒՆ, ՆԱԳԱՅՐՈՒԹԻՒՆԸ կանգունի ու հաստատուի:

Այս բանիս պարագաները քննելով, որքան ջրլայու ու դժար բան մը կերելի մեզի նէ, այնքան ալ դիւրին է. եթէ անամբ ըստ խրատուց առաքելոյն Պողոսի, այսինքն էրէ — Առանց կեղծաւորութեան սիրոյ հետեւիմք, ջարութիւնը ստեմք ու բարւոյն ետեւեն էրքամք: Յեղբայրսիրութեան առ միմեանս զբաժք ըլլամք, ՚ի պատիւ գովմամբք ելանեմք, ՚ի փոյթս զի վեհերոտիմք, հոգւով եռամք Տեառն (այսինքն ճշմարտութեան) ծառայեմք, յուսով խնդամք, նեղութեանց համբերեմք, ստեպ (ստեպ) աղօրից կամք — :

Անա այսբանով այն Աստուածապարգէս խաղաղութիւնն ու միութիւնը, որ կ'առաջնորդէ մեզ յարիտեանական երջանկութեան, կրնամք անշուշտ մեր մեջը վայելել:

Այն, այս բաներուն կատարուիլը որքան անհնար է մարդկանց, այնքան հնարաւոր է Աստուծոյ:

Անհնար է մարդկանց՝ եթէ դեռ. այն կերպ գիւտանար խաբէութիւններով, կեղծաւորութիւններով, զրպարտութիւններով, մատնութիւններով, ու սնակառութիւններով մեկզմեկ ստեմք, հալածեմք, նախատեմք, ու ջնջին ու անտեղի վեհերով, անմեղ ու միամիտ հասարակութեան միտքը պղտորեմք:

Հնարաւոր է Աստուծոյ, եթէ մեր այս (ջրսեմ ջարտութեամբ) այլ մարդկային տկարութեամբ սխալմունքները խոստովանելով ուղղեմք, ու վերոյիշեալ Առաքելոյն Աւետարանական խրատները առանց տնտնայու, ու առանց խոտորելու ՚ի գործ ղեմեմք:

Եւ արդ անաւասիկ նաեւ այս է մեր ընդունելութիւնը, եւ ասոնց վրայ պիտի ըլլայ մեր նպատակին հիմը: Ուստի մեր կարողութիւնը զօրելուն ջափ ինչ որ հարկ է խօսելու աներկբայ պիտի խօսիմք, ինչ կերպ խորհրդածութիւն ընել կը հարկաւորի նէ պիտի խորհրդածեմք: Առանց անհատի մը անճանկան պատուոյն դպչելու. եւ առանց այլազգիի մը կրօնքին ու իրաւանց վնասելու, երբեմն այլաբանական ձեւերով, եւ երբեմն կատակերգական ձեւերով յօգուածներ պիտի յօրինեմք այն բաներուն վրայ, որոնք իրացնեն Հայկեան կրօնը, ազգութիւնը ու անոր սուրբ իրաւունքները հրապարակաւ. ջարաջար նախատուելուն, բամբաստելուն իսկ եւ իսկ պատճառ տուած են, ու դեռ. ծածկաբար կը շարունակեն:

Եթէ այլաբանական յօգուածներուս մեջ տեսնելիս անանկ դատումներ, որ անճի մը վրայ միայն կ'երեւի, գործեալ զէ անճին կամ այն անճին պատուոյն, այլ ընդդէմ անոր սխալ կարծեացը, սուտ խօսիցը ու Ազգիս դեմ ուղղակի տուած անարգութեանցը. ան ալ զէ թէ միոյն՝ այլ համօրեն համախոհացը ու ուսուցչացը:

Վասն զի՝ մեր բանախօսութիւններն ու դատողութիւնները մասնաւորաց շահուն կամ վնասուն պիտի ըլլայ, այլ ընդհանուր շահուց ու վնասուց վրայ: Սակայն երբեմն այնպէս կը հանդիպի որ մեկ կողման կարծիքն ու դատը պաշտպանելու դիտմամբ, անոնցմէ մեկը կը նետուի մեջ տեղ, ու ա-

մեն ստեն անոնց բերանն եղած կը խօսի, կը վիճէ ու կը դատէ. անա այն ստեն ՚ի հարկէ մեզի ալ այնպիսոյն բռնած ընթացքին հետեւիլ հարկ կըլլայ: Ինչպէս՝ որ նախընթաց բուռն մեջ «Օղային Սուրհանդակին» խօսքերուն պատասխանը հարկադրեալ էինք այն կերպով ընելու:

Հոս դարձեալ ամենուն (Մեհմուսան ալ մեկտեղ) զարմանքը պիտի եւեկնայ՝ «Ոմն Բանասիրին» *խաղաղարութեանը* վրայ, թէ ոմ է «Օղային Էակը», եւ ինչ կերպ խօսակցութիւններ է որ ըրեր է: Իրացնեն բանին ետեւանը անտեղեակ եղողը կը զարմանայ ու կը շուարի: Ուրեմն այս գաղտնիքը քիչ մը յայտնեմք:

Եթէ գիտնար մեկը թէ՛ ոմ է այս «Արեւմտեան Օղային Սուրհանդակ» անուանածնիս. եւ էրք կամ ուր տեղ եղեր է այս խօսակցութիւնները, կարծեմ ոչ էրքեր կը զարմանար, եւ ոչ ալ այնքան ջարաջար կը դատեր Արեւելեան Դարն ու անոր անծանօթ Հեղինակը, այլ յաւետ ուղադրութեամբ ունկընդիր կ'ըլլար մինչեւ վերջը՝ անոր ամեն մեկ ընդդէմ Ազգի, Կրօնքի ու իրաւանց վատ ու անարգ խօսքերուն:

Եւ Յարգի Յովսէփ Վարդանեանն ալ, որ Մեհմուսա Լրագրին Խմբագիրն է. եթէ անոր խօսքերը անաչառ կերպով կ'ընէր, կարծեմ ինքն ալ չէր ընդունէր այնպիսի կրօնամոյ պաշտպան մը, կողմնակից մը, այլ յաւետ կը հայածեր. զէ թէ խենթանցը՝ այլ Հռովմայու Եօթնպատիկ պատերով պատուապարուած խաւարային բանտին զկեանս բանտարգութեան կը դատապարտեր:

Անա այս «Եակը» էրք տարիէ ՚ի վեր է որ առանճին մտիկ կ'ընեմ, ականջներս խուլցան, լեզուս հոգնեցաւ, գոլխս դողում դարձաւ, դեռ ան կը խօսի. ու օր օրի կը սաստկացնեն իւր խօսակցութիւնները:

Այժմ ես անի պիտի զարմանան ընթերցողը, եւ իրենց հետաքրքրութիւնը պիտի աւելնայ, «Եակին» ոմ ըլլայը իմանալուն վրայ: Արդարեւ մենք ալ կը խոստանամք էրեւան հանելու՝ Մեղուին Անթրեսյիթ սասանան հակաբեկ հանելուն նման, իւր խօսակցութիւնները վերջացուցած ստեղծնիս:

Արդեն ինք բերնով ըրած իւր խօսքերուն վատութիւնը Արեւելեան Դարին մեջ ազբով տեսնելով կը շփոթի ու կ'այլալի, ու նորանոր կեղծ ածականներով մեզ կը յանդիմանէ այս կերպով էրեւան հանելունս համար . . . :

Ինչ էւ իցէ, կարծեմ մինչեւ աստ փոքր ՚ի շատ հասկըցուցիւր խօսք հասկըցողներուն, թէ մեր պարգապէս միտքն ու նպատակը թէ ուր տեղեր կամ ինչ բաներ կը հայի: Առայժմ այսբանով բաւական կը համարիմ նաեւ Արեւելեան Դարը անխնայ դատող ու միամտաբար մեղադրող անճանց սիրտը հանգզեցընելու մտքերնիս այսպէս պարզելով: Սակայն պիտի դատեն, պիտի մեղադրեն եղեր, հոգ զէ. այտուհետեւ ուզածնուն ջափ(բերնով) դատեն ու մեղադրեն, անանկ այն դպչուիս մարդոց բառ մը ջուհիմ ըսելիք: *Իրենթը իւրբանս, սեւը սասորին»* ինչ ընէ, կ'ըսէ առածը. ամսուն քառասունընիկն է ըսողին ինչ բանը: Անանկները Միւնստիլին ըսածին պէս՝ «Ես պէնիմ օտուհնում, ես պէնիմ օտուհնում» ըսելէ ուրիշ բան չէն գիտեր:

Որն. կը բարբառես այս խօսքերը . . . : Ինչ Դու հոգ մ'ընէր, հասկըցողը հասկըցաւ . . . :

ՀՐԱՏԱՐԱԿԻ  
ՈՍՆ ԲԱՆԱՍԻՐԷ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ռ. Յ. ՔԻՒՐԲՆԵԱՆ  
ՊՈՍՏԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ, ՅԻՋՆԱՆՆՆԵՐ